

Խաչակիրներու առաջին արշաւանքները  
 Կիլիկիոյ մէջ եւ Եղեսիոյ  
 լատին կոմսութեան հիմնադրութիւնը

ԵՐՈՒԱՆԴ Հ. ՔԱՍՈՒԻՆԻ

Առաջին խաչակրութեան ընթացքին, Եղեսիոյ մէջ, Պոլտուինի (Պաղտին) կողմէ լատին իշխանապետութեան մը հիմնադրութիւնը, ու այդ ալ Երուսաղէմի աղաստադրութեան համար պատերազմելէ առաջ (1099 թ.ի Յուլիսի 15), առանձին ուշադրութեան արժանի պարագայ մըն է, նկատի առած անոր ունեցած անմիջական աղերսը հայ ժողովուրդին հետ։ Տակաւին՝ Եղեսիոյ մէջ հաստատուած լատին իշխանապետութիւնը միաժամանակ լաւագոյն գրաւականն էր այն իրողութեան, թէ խաչակիր առաջնորդներէն շատերուն դլխաւոր մտասեւեռումը արեւելքի մէջ սեփական իշխանապետութեան մը տիրանալն էր, որ նաեւ կը փաստուէր Պոհմոնատի՝ Անահիոքի տիրանալէն ետք (1098 թ.ի Յունիսի 3), դէպի Երուսաղէմ շարունակուող խաչակրական արշաւանքէն հրաժարելովը։

Խաչակիր երկու կրտսեր առաջնորդներու՝ Թանգրատի (Պոհմոնատի եղբօրորդին) եւ Պոլտուինի (Երուսաղէմի առաջին «թագաւոր» Կատֆրիի եղբայրը), առաջնորդութեամբ է որ տեղի կ'ունենայ խաչակիր բանակներու առաջին երկիվեղկումը։ Կիլլիկիան Դոներէն շարժելով դէպի հարաւ, Թանգրատ ուղղակի կը քալէ Տարսոնի վրայ, որուն հայ եւ յոյն բնակիչները անմիջապէս յարաբերութեան մէջ կը մտնեն իրեն հետ, աջակցութեան խոստումով։ Մակայն Թանգրատ չի յաջողիր պարտութեան մատնել քաղաքին սելճուք թրքական պահակազօրքը։ Երեք օրեր ետք, Պոլտուին Տար-

սոն կը հասնի աւելի մեծ բանակով մը : Խաչակիր նոր բանակներու ժամանումը տեսնելով, սելճուք թուրքեր զիշերով կը փախչին քաղաքէն : Առաւատուն, Տարսոն իր դռները կը բանայ խաչակիրներուն : Սակայն շուտով պայքարը կը սրի Թանգրատի եւ Պոլտուինի միջեւ, քաղաքի տիրապետութեան համար : Պոլտուին, ապաւինած իր մեծաթիւ բանակին, կը յաջողի իր կամքը պարտադրել Թանգրատի, որ ճարահատ՝ կը ստիպուի հեռանալ, շարժիլ դէպի արեւելք, Աստան :

Թանգրատ հազիւ Տարսոնէն հեռացած, 300 զինուորներ հաշուող նորմանական գունդ մը կը հասնի հոն, սակայն Պոլտուին կ'արդիէ անոնց մուտքը քաղաք, պատճառ ըլլալով որ անոնք զոհ երթան զիշերով իրենց վրայ յարձակող սելճուք թրքական բանակի մը, ու բնաջնջուին մինչեւ վերջին մարդը : Պոլտուինի վերաբերմուքը խաչակիր իր ընկերներուն նկատմամբ, կը խախտէ իր հեղինակութիւնը, սակայն շուտով վրայ կը հասնի քրիստոնեայ նաւատորմ մը, որուն առաջնորդը՝ Կինեմեր, արհեստով ծովահէն մը ու Պոլտուինի հայրենակիցն ու ծանօթը, որ ծլանտըրդէն ու Հոլանտայէն արեւելք աճապարած էր խաչակիրներուն օդնելու, հաւատարմութիւն կը խոստանայ Պոլտուինի եւ իր մարդիկը կը դնէ անոր հըրամանատարութեան տակ : Պոլտուին, երեք հարիւր զինուորներ վար կը դնէ որպէս քաղաքին պահակազօրք, Տարսոնի կառավարչութիւնը կը վատահի Կինեմերի, ու ինք կը յառաջանայ Թանգրատի հետքերով :

Աստան կիսով կը դտնուէր Լամբրոնի Օշինին տիրապետութեան տակ, մինչ քաղաքին մնացեալ մասին վրայ կ'իշխէին սելճուք թուրքերը : Թանգրատէն առաջ, խաչակիր դլխաւոր բանակէն անջատուելով հոն հասած էր պուրկինացի ասպետ մը՝ Ուելֆ, որ յաջողած էր քաղաքին դլխաւոր բերդը գրաւել : Ուելֆ կ'արտօնէ որ Թանգրատ Աստանա մտնէ եւ իր բանակին համար պաշար ապահովէ : Թանգրատ քաղաքին կառավարչութիւնը կը թողու Ուելֆի, եւ ինք, Օշինի թելադրանքով, կը քալէ Մսիսի վրայ, հայարնակ այդ քաղաքը ապատելու համար սելճուք թուրքերու լուծէն : 1097թ.ի Հոկտեմբերի սկիզբին Թանգրատ կը հասնի Մսիս, որուն հայ բնակչութիւնը կը բանայ քաղաքին դռները, մինչ անոր սելճուք թրքական կայազօրքը կը փախչի :

Պոլտուին, Տարսոնը ձգելէ ետք կ'աճապարէ միանալու խաչակիր դիխաւոր բանակին : Ճամբան ինք եւս կը հանդիպի Մսիս, ուր թէեւ իր նապատակները խաղաղասիրական էին, բայց եւ այնպէս անխուսափելի կը դառնայ Թանգրատի հետ նոր բախում մը : Այս վերջինը, մասնաւորաբար հրահրուած իր զինակիցներէն, Տարսոնի

մէջ իր կրած պարտութեան վրէժը լուծելու համար, անակնկալ կերպով կը յարձակի Պոլտուխնի վրայ, բայց կրկին կը պարտուի: Կոխին կը յաջորդէ Հաշտութիւնը: Երկուստեք կը համաձայնին հեռանալ Կիլիկիայէն: Պոլտուին կը շտապէ Մարաշ, ուր իր կինը մահուան սնարին մէջ էր, իսկ Թանգրատ, փոքր կայազօր մը ճգելէ ետք Մսիսի մէջ, կը քալէ Ալեքսանդրեակ (Խսկենտերուն): Ան լուր կը դրէ Կինեմերի, Տարսոն, որ իրեն օդնութեան հասնի: Կինեմերի աջակցութեամբ Թանգրատ կը գրաւէ Ալեքսանդրեակը, ուր նոյնպէս պահակազօրք մը կը հաստատէ, ու իր հերթին կը շարունակէ ճամբան՝ խաչակիր դժմաւոր բանակներուն միանալու(1):

Կիլիկիոյ մէջ Թանգրատի ճեռք բերած յաջողութիւնները վաս զոյներով արձանագրած է Ռիլիբը Տիրոսցի.

«Լուրերը, որ Թանգրատ զօրաւոր եւ հսկայ բանակով մը իրեն կ'ենթարկէ ամբողջ երկերը (Կիլիկիան, Ե. Հ. Ք.), շուտով կը հասնին հայ եւ թուրք սատրապներու, որոնք կը ընակէին լեռներուն մէջ: Սարսափը կը պատէ զիրենք՝ թէ ան զուցէ կ'արշաւէ նաեւ իրենց վրայ, կը գրաւէ իրենց քաղաքները եւ կը զերեվարէ իրենց ժողովուրդները: Նախանձախներ մրցակցութեամբ մը, անոնք պատուիրակութիւններ կը դրկեն անոր, որոնք իրենց հետ կը տանին ոսկի եւ արծաթ, ձիեր, ջորիներ եւ մետաքսեղէն: Նմանօրինակ առատաձեռնութեամբ մը անոնք կը յուսան շեղեցնել այս մեծ առաջնորդին զայրոյթը, շահիլ անոր մտերմութիւնը եւ ապահովել բարեկամութեան դաշնագրեր»(2):

Կիլիկիոյ մէջ իրենց կազմակերպած արշաւանքներով, խաչակիր անջատուած բանակները, Թանգրատի եւ Պոլտուինի առաջնորդութեամբ, կը յաջողին իրենց իշխանութեան տակ առնել Տարսոնը, Ատանտոն, Մսիսը եւ Ալեքսանդրեակը, ուր իրենց հաստատած կայազօրքերով կը յաջողին պատնէշ մը հիւսել Փոքր Ասիայէն

1) Տարսոնի, Ատանտոնի, Մսիսի եւ Ալեքսանդրեակի համար խաչակիրներուն մզած պայքարին մասին տես՝ Gesta, in: A. Krey, The First Crusade, London 1921, pp. 120-121. William of Tyre, A History of Deeds Done Beyond the Sea. Vol. 1, N.Y. 1943. Fulcher of Chartres, A History of the Expedition to Jerusalem 1095-1127, Knoxville 1969, p. 89. Joseph F. Michaud, The History of the Crusades, vol. 1, Redfield 1855, pp. 116-120. René Grousset, Histoire des Croisades, Tome I, Paris 1934, pp. 49-54. S. Runciman, Constantinople to Antioch, in: K. M. Setton, A History of the Crusades, vol. 1. University of Pennsylvania Press, 1958, pp. 300-302. W. B. Stevenson, The Crusades in the East, Beirut, 1968, pp. 22-23.

2) William of Tyre, Vol. I, p. 186.

հիւսիսային Սուրբա սելճուք թրքական հաւանական արշաւանքի մը դէմ, ուր խաչակիրներ, երկար դժուարութիւններէ ետք միայն պիտի յաջողին գրաւել Անտիոքը:

Մարաշի մէջ Թանգրատ եւ Պոլտուին կը միանան խաչակիր դլսաւոր բանակին: Հոս կը մեռնի վերջնին կինը՝ Կատակլու, որ ընկերակցած էր իր ամուսնոյն: Կատֆրի կը դատապարտէ իր եղբայրը՝ Պոլտուինը, Տարսոնի մէջ Թանգրատի եւ նորմանացի զինուորներուն հանդէպ իր բռնած դիրքին համար, որ զղջումով կընդունի իր յանցանքը(3): Սակայն Պոլտուին չի դադրէր իր սեփական ծրագիրները մշակելէ, որոնց մէջ իր բաժինը ունէր նաև Բագրատ:

Բագրատ(4), ազնուական ծագումով հայ մը, կ. Պոլսէն փախչելէ ետք, ուր ան բանարկուած էր կայսեր կողմէ, Նիկոլոյ մէջ կը բարեկամանայ Պոլտուինի, ու կը դառնայ անոր մշտական բարեկամը: «Ան կատաղի կոռուզ էր, սակայն նենդասէր ու հաւատարմութեամբ կասկածելի»: Բագրատ տեսականօրէն կը ստիպէ Պոլտուինը որ միանայ իրեն, Եփրատի շրջանին մէջ նոր հողամասեր գրաւելու, որուն, ի վերջոյ, տեղի կու տայ Պոլտուին, եւ երկու հարիւր հեծեալ ասպետներով ու որոշ թիւով հետեւակներով, կը շարժի հիւսիս(5): Պոլտուինի հետ, որպէս անոր աւագերէցը, խաչակիր բանակներէն կը բաժնուի նաև Ֆուլչըրը, որ, իբրեւ ականատես, պիտի արձանագրէ յաջորդող դէպքերը(6):

Դէպի հիւսիս շարժող Պոլտուինի փոքր բանակը տեղւոյն հայ ընակչութեան կողմէ կը դիմաւորուի մեծ ուրախութեամբ(7): Այս շրջանին մէջ միայն Սամսուատն էր որ կը գտնուէր սելճուք թրքական տիրապետութեան տակ, որուն տէրը՝ Պալտուք, առանձին դի-

3) Նոյնը, էջ 187:

4) Ո՞վ էր Բագրատ: Հայ ժամանակագիրները չեն յիշառակիր զայն: Ուիլիբը Տիւրոսից զայն կը նամնայ որպէս Քեսումի Գոզ Վասիլին եղբայրը (William of Tyre, Vol. I, p. 304): Արդի պատմագրութեամ մէջ տարբեր կարծիքներ եւս յայտնուած են իր մասին: Միշայի համաձայն, ան չիր երիտասարդութեամ հիւսիսային Վրաստամի քագաւորն էր: Վտարուած իր իսկ հպատակներուն կոզմէ, եւ երկար ժամանակ կ. Պոլսոյ մէջ բամտարկեալ, ան կը միանայ խաչակիրներուն, իր քագաւորութիւնը վերագրաւելու յայով» (J. Michaud, The History of the Crusades, Vol. I, p. 120): Այժմ, տիրապետող կարծիքը սակայն կը հետեւի Ուիլիբը Տիւրոսիի:

5) William of Tyre, Vol. I, p. 188.

6) Fulcher, p. 89.

7) William of Tyre, Vol. I, p. 188.

մաղրութիւն ցոյց չի տար Պոլտուինի, որ երկու հայ փոքր ազնուականներու՝ Ֆերի եւ Նիկուսուսի(8) օգնութեամբ կը յաջողի գրաւել Ռավենտան եւ Թլպաշիրը: Պոլտուին Ռավենտան կը յանձնէ Բաղրատի, իսկ Թլպաշիրը՝ Ֆերի(9):

Թլպաշիրի մէջ Պոլտուին կ'ընդունի Եղեսիոյ Թորոս իշխանին զրկած պատուիրակութիւնը: Թորոս «կոչէր զնա առ ինքն յօդնութիւն իւր ընդդէմ թշնամեաց իւրոց վասն նեղութեանցն, որ ունէր ի մօտաւոր ամիրայացն»(10):

8) Վեր. Եղիա Քասումի Կ'նմբագրէ թէ Ֆեր հաւամօրէն վրահայ էր, կամ ամիսաց, իսկ Նիկուսիոս (Նիկուսուս) թերեւս յոյն (Գող Վասիլ, «Ակոս», Պէյրուր, 1949, Ե. Տարի, թիւ 6, էջ 90):

9) S. Runciman, *Constantinople to Antioch*, in : Setton, *A History of the Crusades*, Vol. I, p. 302. Լորանի համացյան Ռավենտան նախապէս կը պատկանէր Բագրատի, իսկ Թլպաշիրի Ֆերի: Պոլտուին գրաւելէ եսու այդ երկու ամրոցները, զամանէ կը վերաբարձէր իր նախկին տէրերուն: Նիկուսիոս դրացին էր Ֆերի (J.Laurent, *Les Croisés et L'Arménie*, Համդէս Ամսօրեայ, 1927, Նոյեմբեր-Դեկտեմբեր, էջ 892, 894):

10) Ուռիայեցի, *Ժամանակագրութիւն*, Վարշավա, 1898, էջ 206: Ս. Սպարապետ, Տարեգրք, Վենետիկ, 1956, էջ 104: Fulcher, p. 90. William of Tyre, Vol. I, p. 190. Ամանուն Ասորիի համացյան, երբ Եղեսիոյ ժողովուրդը կ'իմանայ Ֆրանցիերու Ամսիու ժամանումը, կը պահանջէ Թորոսին որ հրաւիրէ զամոնն, քուրքերու գէմ ժաղաքը պաշտպանելու համար: Թորոս նախ համացյան չի գտնուիր նման առաջարկի մը, սակայն տեսնելով որ ժաղաքացիները անզօր են Եղեսիան պաշտպանելու, եւ ամսպայման պիտի գիմեն Ֆրանցիերուն, «զեսպաններ զրկեց Կատֆրի դուխուն, Ֆրանց քանակներուն գլխաւորին եւ հրամանաւարին խնդրելով իրմէ զօրք զրկել երկիրը պաշտպանելու համար: Երբ Ֆրանցիերը թէոդորոսի նամակները կարգացին, մեծապէս ուրախացան, եւ զրկեցին Պոլտուինը, Կատֆրիի եղբայրը...» (Ամանուն Ասորի, Առաջն եւ Երկրորդ Խաչակրութիւնները, Պատրը, 1936, էջ 2): Միքայէլ Ասորի կը գրէ թէ Թորոս խասուացաւ ժաղաքը Կատֆրիի յանձնել (Միքայէլ Ասորի, *Ժամանակագրութիւն*, Երևանակէմ, 1871, էջ 403-404): Թորոս, որ յունադաւան մըն էր, ու հաւամաքար այդ իսկ պատմառով իր ժողովուրդին մեծ համակրամքը չէր վայելեր, Փիլարտոսի կողմէ Եղեսիոյ կառավարիչ կարգուած էր, երբ ժաղաքը կը գտնուէր անոր տիրապետութեան տակ՝ 1078-1086 թթ.: Փիլարտոսի մահէն եսու ժաղաքը իմկած էր սեղմուէ քուրքերու ճեղքը, սակայն 1094 թ.ին, Թորոս վերստին յաջողած էր տիրամալ անոր, պահելով անուամական ենթակայութիւն մը սեղմուէ սուլթանին, որուն կայազօրք մերժած էր պահել ժաղաքին մէջ: Ուիլիբը Տիրոսի տիսուր գոյներով կը ներկայացնէ Թորոսը, զոր որպէս յոյն կը նամջնայ: «... յամեմայնդէպս ամ ամպէտ իշխան մըն էր, ամկարսղ պաշտպանելու իր ենթամերը, կամ պաշտպանելու զամանք գըծ-

**Թորոս՝ Պոլառուինը կը հրաւիրէր որպէս վարձկան ծառայելու իր հրամանատարութեան տակ, ինչ որ յատակ կերպով կը հասկցուի Անանուն Ասորիի վկայութենէն։ Սակայն նման առաջարկ մը անընդունելի կը մնար Պոլառուինի համար(11)։ Թորոս կը փոխէ իր առաջարկը, քանի որ ինք տարիքը առած մարդ էր, ու զաւակ չունէր։**

**«Պոլառուին կը հրաւիրուի դուքսին (Թորոսի, Ե. Հ. Ք.) կողմէ երթալու հոն (Եղեսիա, Ե. Հ. Ք.), որպէս հաւասար բարեկամներու, հօր եւ զաւկի պէս, այնքան ժամանակ որ անոնք կ'ապրին։ Ու եթէ Եղեսիոյ դուքսը մեռնի, Պոլառուին անմիջապէս պիտի տիրանայ քաղաքին եւ դուքսին բոլոր հողերուն, մնայուն ժառանգութեամբ մը, այնպէս որ կարծես ան այս վերջինին հայրը եղած ըլլար»(12)։**

Դէպի Եղեսիա իր ճամբան շարունակելէ առաջ, Պոլառուին կ'իմանայ Ֆերէն, թէ Բագրատ թուրքերու աջակցութեամբ դաւեր կը սարքէ իրեն դէմ։ Հաւանաբար եղածը միայն Բաղրամի եւ իր եղբօր՝ Գող Վասիլի միջեւ հաստատուած կապ մըն էր, դոր Ֆեր՝ նախանձէ թելաղբուած, կ'ուղէ օպտակործել Ռավենտայի տիրոջ դէմ։ Պոլառուին ժամանակ չի կորսնցներ սակայն, կը ձերբակալէ Բագրատը ու կը սպառնայ չարչարել զայն մինչեւ որ Ռավենտան իրեն յանձնէ։ Պոլառուինի կողմէ վտարուելէ ետք, Բագրատ, իր եղբօր՝ Գող Վասիլի օդնութեամբ կը մնայ Թլպաշիրի լեռներուն վըրայ(13)։

1098 թ.-ի Փետրուարի սկիզբին, Պոլառուին ճամբայ կ'ելլէ դէպի Եղեսիա։ Պերեճիքի մօտ ան հազիւ կը ճողովրի Սամսոսատի սիրոջ՝ Պալառուքի լարած ծուղակէն, միշտ հայերու օգնութեամբ(14)։

---

բախուրիմներ» (William of Tyre, Vol. I, p. 190)։ Մինչ բուրովին տարքեր է Ուսհայեցիի պատկերացումը, որուն նշանաւոցիւրեան չեմֆ. կրնար կասկածիլ, «... ի ձեռն համեարեղ իմաստուրեան նորա եւ արուեստաւոր հմարաւուրեան եւ բուռն զօրուրեան եղեւ ազատեալ Ուրիս ի հարկադրուրեմէ եւ ի ծառայուրեմէ չար եւ դառնացեալ ազգին Տանկաց» (Ուսհայեցի, էջ 261)։

11) S. Runciman, *From Constantinople to Antioch*, in : Setton, *A History of the Crusades*, Vol. I, p. 303.

12) Fulcher, p. 90.

13) S. Runciman, *From Constantinople to Antioch*, in : Setton, *A History of the Crusades*, Vol. I, p. 303. R. Grousset, *Histoire des Croisades*, Tome I, p. 54.

14) Fulcher, pp. 90-91. S. Runciman, *From Constantinople to Antioch*, in : Setton, *A History of the Crusades*, Vol. I, p. 303.

«Ճանապարհին, կը դրէ Ֆուլչըրը, դուք պիտի զարմանայիք տեսնելով հայերը, որոնք համեստօրէն դուրս կու գային դիմաւորելու մեղ, խաչեր ու դրօշակներ կրելով, կը համբուրէին մեր ոտքերն ու քղանցքները, Աստուծոյ սիրոյն, քանի որ անոնք դիտէին թէ մենք պիտի պաշտպանէինք զիրենք թուրքերու դէմ, որոնց լուծին տակ անոնք երկար ճնշուած էին»(15) :

1098 թ.ի Փետրուարի 6ին, Պոլտուին Եղեսիա կը հասնի վաթսուն ձիաւորներով(16), ուր կը դիմաւորուի Թորոսի, անոր կնոջ եւ քաղաքին բնակչութեան կողմէ: Թորոս կը յարգէ իր խոստումը, ու Պոլտուինը կը հոչակէ իր հաւասարն ու ժառանգորդը(17): Լատին պատմադիրներու համաձայն, որդեպութիւնը տեղի կ'ունենայ արեւելեան արարողութեամբ մը: Պոլտուին կը մերկանայ մինչեւ իր մէջքը, Թորոս լայն շապիկ մը կ'առնէ վրան, զոր կ'անցընէ նաեւ Պոլտուինի զլսէն, ու երկուքը իրենց մերկ կուրծքերը կը շրփեն իրարու: Նոյնը կը կրկնէ նաեւ Թորոսի կինը(18):

Պոլտուինի Եղեսիա ժամանումէն ետք, Թորոսի մօտ կու գայ նաեւ Կարկարի իշխանը՝ Կոստանդին: Մէկ քանի օրեր ետք, Թորոս կը թելադրէ Պոլտուինի որ յարձակի Սամոսատի վրայ: Հսկայ բանակով մը, որ իր մէջ կը հաշուէր Եղեսիոյ եւ իր գաւառներուն,

15) Fulcher, p. 91.

16) Ուսհայեցի, էջ 260: Սմբատ՝ հարիւր ուրսում ճիւռոր կը գրէ (Սմբատ Սպարապետ, էջ 104):

17) Fulcher, p. 91.

18) S. Runciman, *From Constantinople to Antioch*, in : Setton, *A History of the Crusades*, Vol. I, p. 303. J. Michaud, *The History of the Crusades*, Vol. I, p. 122. Ուիլիբրդ Տիերոսիի համաձայն, Պոլտուին երբ Եղեսիա կը համի, Թորոս կը մերժէ Ախիապէս իր տուած խոստումը, ու կ'առաջարկէ Պոլտուինի որ զիմակցի իրեն՝ սելմուք բուրքերու դէմ բաղաքի պաշտպանութեան, որում փախարէն, Պոլտուին իմբ պիտի որոշէ ստամալիք վարձասրութիւնը: Պոլտուին կը մերժէ այս առաջարկը, որ զիմք կը վերածէր հասարակ վարձական զիմաւորի մը, եւ կ'որոշէ վերադառնալ: Բայց ժողովուրդին մնջումին վրայ, Թորոս կը վերադառնայ իր նախկին խոստումին, ու կ'որդեգը Պոլտուինը (William of Tyre, Vol. I, p. 191): Ուսհայեցի կը գրէ, «Եւ արար կուրպաշատում Թորոս բազում սէր եւ տուրս կոմսին եւ հաստատեաց միարամութիւմ ընդ նմաց» (Ուսհայեցի, էջ 260: Նաեւ սես՝ Սմբատ Սպարապետ, էջ 104), բայց երբեք չ'ակնարկեր թէ Թորոս Պոլտուինը որդեգրեց եւ զայն իր ժառանգորդը հրաշակեց:

ինչպէս նաեւ հոն ժամանած Փրանդ գօրքերը, Պոլտուին կը քալէ Պալտուքի դէմ: Սակայն արշաւանքը կ'աւարտի ձախողութեամբ: Պոլտուին եւ Կոստանդին «մազապուրծ» կը փախչին Եղեսիա, իրենց ետին ձգելով Հազար մեռեալ(19):

Սամսոսատի ձախող արշաւանքէն ետք, Եղեսիոյ մէջ դաւ մը կը սկսի նիւթուիլ Թորոսի կեանքին դէմ: Դաւադիրները իրենց ծըրագիրը կը յայտնեն նաեւ Պոլտուինի, անոր խոստանալով Եղեսիոյ իշխանութիւնը: Դաւադիրները ապահովելէ ետք Պոլտուինի Համաձայնութիւնը, իրենց կը միաբանեցնեն նաեւ Կարկարի Կոստանդինը: Դաւադիրները, «զամենայն բազմութիւն քաղաքին» կը շարժին Թորոսի դէմ: Թորոս, ճարահատ, քաղաքը կը խոստանայ իրենց, պայմանով որ ազատ թողուն զինք եւ իր կինը, երթալու իր աներոջ՝ Մելիտինէի Գարբիչլին մօս: Պոլտուին, Առաքելոց եկեղեցին մէջ, բոլոր սուրբերուն անունով կ'երդնու խնայել Թորոսի կեանքը: Սակայն ան չի պահեր իր երդումը, երբ Քառասուն Սուրբերու տօնին Երեքարթի օրը ամբոխը կը յարձակի Թորոսին վրայ, ու զայն կը նետէ պարիսպէն վար, բազմութեան մէջ, որ «առհասարակ դիմեալ միարան ի վերայ նորա եւ չարաչար մահուամբ եւ բազմախոց սուսերօք սպանանէին զնա, ... եւ պարան կապեցին յոտս նորա եւ խայտառականօք քաշէին զնա ընդ քաղաքամէջն, եւ յայսմ աւուր ուրացան զերդումն, զոր Եղին, եւ յետ այսորիկ տան զ՛նչա ի ձեռը Պաղտին կոմսին»(20):

19) Ուսիայեցի, էջ 260-261: Սմբատ Սպարապետ, էջ 105: Ուիլիբըմ Տիւրացի կը գրէ թէ Եղեսիոյ ժողովուրդը մեծապէս կը տառապէր Սամսոսատի իշխանէն, որ իրենց վրայ ծամբ հարկիր դրած էր, զիրենիք կ'աշխատցնէր սորուկներու պէս, եւ իրենց զաւակները պատամդ կը պահէր իր մօս: «Այնպէս որ ամբողջ ժողովուրդը արցումեռու աչերով իմկան Պոլտուիմի սուսերուն», ու յնդրեցին ամէկ որ զիրենիք պատու Սամսոսատի սիրոց բամութիւններէն: Պոլտուին կ'ընդառաջէ ժողովուրդի յնմդրամէին, ու կը քալէ Սամսոսատի վրայ: Սակայն Պալտուի կազմակերպած զօրաւոր պաշտպանուրեան դէմ ճախողելով, կը վերադառնայ ձեռաւմայն, իր ետին՝ ամբացուած վայրի մը մէջ ձգելով խումբ մը ասպետներ, որոնց կը հրամայէ տեւակամօրէն պատերազմական վիճակի մէջ պահել Սամսոսատը, որպէսզի ան չկարողանայ կրկնել իր ըմբացքը (William of Tyre, Vol. I, p. 192): Հետոքքրական է նշել որ Տիւրացի չի խօսիր Պոլտուիմի առաջնորդած բանակին կրած ծամբ կորուստին մասին, ոչ ալ անոր «մազապուրծ» փախուստին, ինչ որ ամեկանած պիտի նսեմացնէր իր հերոսը: Խոկ ֆուլչըր, բացարակ լուրիմ կը պահէ այս բալորին մասին:

20) Ուսիայեցի, էջ 261-262: Սմբատ Սպարապետ, էջ 105-106: Ամանուն Ասորի, էջ 2: Ուսիայեցի, աւելի ետք կու տայ այլ մամբամանութիւն մը, բայ-

Երուսաղէմի անկումէն շատ առաջ, 1098 թ.ի Մարտի 10ին, Պոլտուին պաշտօնապէս կը ստանձնէ Եղեսիոյ իշխանութիւնը(21), արեւելքի մէջ հաստատելով լատին առաջին իշխանապետութիւնը:

Եղեսիոյ նորահաստատ իշխանապետութեան գոյութիւնը դժուար թէ կարելի ըլլար ապահովել խաչակիր ափ մը ասպետներու զինակցութեամբ: Պոլտուին անմիջապէս կը ձեռնարկէր նոր միջոցառումներու, որոնք իր դիրքն ու Հեղինակութիւնը պիտի զօրացնէին շրջանին մէջ: Ան իրեն հաւատարիմ հայերը կը հաւաքէ իր շուրջը նախ, որոնց գործակցութեան դատապարտուած էր դիմելու, ապա ձեռք կը զարնէ քաղաքի գանձին, որ դիզուած էր բիւզանդացիներու օրէն, եւ ճոխացուած՝ Թորոսի կողմէ: Պալտուք, իմանալով որ Պոլտուին դարձած է Եղեսիոյ բացարձակ տէրը, ու վախնալով որ ան նոր յարձակում մը կը կազմակերպէ իրեն դէմ, պատուիրակութիւն մը կը զրկէ անոր մօտ, ու կ'առաջարկէ Սամոսատի իշխանապետութիւնը ծախել անոր 10.000 ոսկեդրամի: Պոլտուին կ'ընդունի առաջարկը, ու յաղթական մուտք կը գործէ Սամոսատ: Զեռք բերուած այս յաղթանակը առաւել եւս կը զօրացնէ Պոլտուինի գիրքը, որ նաեւ Եղեսիա կը հրաւիրէ Պալտուքն ու անոր պահակադունդը, որպէս վարձկան ծառայիլու իրեն մօտ(22):

Անտիոքի դիմաց բանակ զարկած խաչակիրները երբ կ'իմանան թէ «Պոլտուին Եղեսիան գրաւած է», շատ կ'ուրախանան: Պոլտուին, իր ձեռք ձգած հարստութենէն նաեւ առատ բաժին կը հանէ

որում, ամբոխը կը գլխատէ Թորոսը, ու անոր գլուխը ձոզի մը ցցած, կը մետէ Ս. Փրկիչ Եկեղեցւոյ առջեւ (Ունիայցի, էջ 271): Ֆուլչըր, որ ականատես եղած պէտք է ըլլայ այս բոլորին, կը փորձէ պաշտպանել Պոլտուիմը, որ չէր յաջողած փրկիլ Թորոսի կեամբը: «Մ'եր հոն գտնուելին տասմինդ օրեր ետք, բազահցիները մեմգամտութեամբ դաւեցին, սպաննելու համար իրեմց իշխանը, քանի որ զայն կ'ատէին, եւ Պոլտուինը բարձրացնելու իշխանութեամ՝ կառավարելու երկիրը: Ասիկա քելադրուած էր եւ գործադրուած: Պոլտուիմ եւ իր մարդիկը շատ մեղուեցամ, բանի որ չէին յաջողած անոր համար գրութիւն ձեռք բերել» (Fulcher, թ. 91): Ուիլիեմ Տիւրոսի, միշտ հեռու պահելով Պոլտուիմը որեւէ մեղադրանքէ, կը գրէ թէ Թորոս երբ կը փորձէր զուանով մը վար իշմել բերդին պատուհանն, զայն մետահար սպաննեցին (William of Tyre, Vol. I, p. 194):

21) Ուիլիեմ Տիւրոսի, Պոլտուիմը կառավարալ ասպետ մը մերկայացմելու իր միզգին մէջ, միմչեւ իսկ չի դամդաղիր ըսկելու թէ Եղեսիայ ժողովուրդը զինք իշխանութեամ բարձրացուց, «հակառակ իր բոզումերում» (William of Tyre, Vol. I, p. 194):

22) Անամուն Ասորի, էջ 7: William of Tyre, Vol. I, p. 194. S. Runciman, A History of the Crusades, Vol. I, London 1965, p. 208.

խաչակիր միւս առաջնորդներուն, անոնց զրկելով ոսկի, արծաթ, մետաքսեղէն եւ ընտիր ձիեր: Առաւել՝ Պոլտուին կը հրամայէ որ Թլպաշերի եւ անոր շրջապատին ամբողջ եկամուտը՝ ցորեն, գարի, իւզ, գինի եւ 50.000 ոսկեղբամ, արամաղբուի իր եղբօր, Կատաֆրիի: Պոլտուինի յաջողութեան լուրը, ինչպէս նաեւ Անտիոքի գեմաց յարուցուած դժուարութիւնները, կը քաջալերեն շատ մը ասպետներ, որ լքեն Անտիոքը եւ միանան Պոլտուինի, որուն նորահաստատ իշխանապետութիւնը սքանչելի ասպարէզ կը խոստանար իրենց նիւթապաշտ ափորժակներուն: Պոլտուին, իր հարուստ զանձէն նուէրներ կը բաշխէ անոնց, միաժամանակ իր անձնական օրինակով կը քաջալերէ զանոնք որ ամուսնանան ժառանգատէր հայու- հներու հետ (23):

Պոլտուին, որ Մարտի մէջ կորսնցուցած էր իր կինը, որմէ զաւակ ալ չունէր, կ'ամուսնանայ Կոստանդին Ռուբինեանի եղբօր՝ Թորոսի աղջկան, Արտայի հետ:

«Ետոյ ան (Պոլտուին, Ե. Հ. Ք.) ամուսնացաւ Թափրոդ (Թորոս) անունով հայ աղնուական իշխանի մը աղջկան հետ: Ան (Թորոս, Ե. Հ. Ք.), իր եղբօրը Կոստանդինի հետ, անսոիկ ամբոցներու եւ քաջ մարդերէ բաղկացած մեծ ուժերու տէր էին Տաւրոսի լեռներուն շրջակայքին մէջ: Իրենց ունեցած հարստութեան եւ անսահման ուժին համար, այս իշխանները որպէս թաղաւորներ կը մեծարուէին իրենց ժողովուրդին կողմէ» (24):

23) Ամանուն Ասորի, էջ 2: William of Tyre, Vol. I, p. 238. S. Runciman, A History of the Crusades, Vol. I, p. 208.

24) William of Tyre, Vol. I, pp. 415-416. Պատմագրութեան մէջ անհամայնութիւն կը տիրէ Արտայի հօր՝ Թորոսի շուրջ: Ալիշան զայն կ'ըմբռուի որպէս Ռուրէն Ա. ի տղան եւ Կոստանդին Ա. ի եղբայրը (տես՝ Սիսուան, էջ 47): Հացումի եւ Տոքք. Տէր Ղազարեան Թորոսը կը նամշման որպէս Ռուրէն Ա. ի քոռմիկը եւ Կոստանդին Ա. ի տղան (տես՝ Հ. Վարդան Հացումի, Հայուհին Պատմութեան Մէջ, Վենետիկ 1936, էջ 67, 400: Տոքք. Յ. Տէր Ղազարեան, Հայկական Կիլկիս, Ամբիլիս 1966, էջ 201): Ռուսիման կ'նմբադրէ քէ ուսար սկզբանքիւրներու մէջ յիշուած Թափմուզը կամ Թափմոզը, ուրիշ մէկը չէ, երէ ոչ Մարտի կառավարիչ Թափուլը (տես՝ S. Runciman, A History of the Crusades, Vol. I, p. 208): Տիւլորիէ, Ռուսիայցին Գրամսերէն լեզուի բարգմանողը, Թորոսը կը նամշմայ որպէս Կոստանդին Ա. ի եղբայրը, յիշելով միաժամանակ որ իմ չէ համդիպատ Կոստանդինի Թորոս անունով մէկ եղբօրը (տես՝ Նոյմը, էջ 209, ծան. 1): Մեզի ամեամօք կը մնայ Թորոսի մահուան բուականը: Ալիշան եւ Հայր Ս. Ազգեան, իրենց պատրաստած Ռուրիմեան սոհմածաներուն մէջ չեն նշեր Թորոսի մահ-

Արտայի հետ կնքած իր ամուսնութեամբ, Պոլտուին ոչ միայն կը ամրանայ 60.000 սոկեղրամ գրամօժիտի մը, որուն 17.000ը կը գանձէ անմիջապէս, հազար նաեւ անորոշ խոստում կը ստանայ հետաղային ժառանգելու իր աներոջ Հողերը (25) :

Պոլտուին իր յաջորդ յաղթանակը կ'արձանագրէ Սրուճի դէմ, որ «այս ատեն հարուստ էր և ունէր մեծ բնակչութիւն, որ բաղկացած էր միւսլիւմաններէ և քրիստոնեաններէ և ամէն տեսակ նշանաւոր վաճառականներէ : Հովիտը նոյնպէս հարուստ էր, բաղմաբնակիչ եւ զիւղակներով լեցուն» : Եղեսիան Պոլտուինի կողմէ գրաւուելէն ետք, Սրուճ կ'իյնայ Փրանդ նորահաստատ կոմսութեան եւ Եփրատի եղերքներուն բնակող հայոց յարատեւ յարձակումներուն տակ : Պալաք, Սրուճի տէրը, «Համոզուելով որ Սրուճ չի կրնար գոյութիւնը պահել քրիստոնեայ երկիրներու միջեւ», դեսպանութիւն մը կը զրկէ Պոլտուինի, յայտնելով անոր որ ինք պատրաստ է Սրուճը յանձնելու իրեն, պայմանով որ Պոլտուին համաձայնի իր առաջարկած պայմաններուն, եւ երդումով հաստատէ իր խոստումը : Պոլտուին կը համաձայնի ներկայացուած պայմաններուն, ձեռք կը դընէ քաղաքին ու անոր միջնաբերդին, ու հոն կառավարիչ կը նշանակէ Ֆուքնը (26) :

Սրուճի գրաւումով, Եղեսիային Անտիոք ապահով ճանապարհ մը կը բացուի խաչակիրներուն համար :

Պոլտուին, Եղեսիոյ իշխանական իր աթոռը ամրապնդելէ ետք, իր կապերը չի խզեր խաչակիր գլաւոր բանակներուն հետ : Իր առաջին, բայց անուղղակի նպաստը կ'ըլայ Մուսուլէն Անտիոք՝ Եաղի Սիանի .օգնութեան փութացող Քերպողայի հսկայ բանակնե-

---

ուամ քուակամբ (տես՝ Սիսուամ, էջ 45, եւ Սմբատ Սպարապետ, կողքի երրորդ էջին առաջ դրուած տախտակը) : Խակ կոմս Գոլեմբերկ, իր պատրաստած ռուքին տամ տախտակին մէջ, որպէս Թորոսի մահուամ քուական կը նշէ «1104 թ. էն Էտֆ» (տես՝ Count W. H. Ruot-Gollenberg, *The Rupenids, Hethumids and Lusignans*, Paris, 1963, I. (Rup.)) : Ցամենայն դէպս, Ռիմիլը Տիւրոսիի վկայութիւնը յստակ կերպով կը բացարկէ թէ Պոլտուին ամուսնացաւ Կոստանդինի եղբօր՝ Թորոսի աղջկան հետ, եւ թէ երկու եղբայրները կը բնակին Տաւրոսի լուսերուն վրայ : Վկայութիւններ, որոնք ոչ մէկ կերպ առիր կու տամ ենքաղելու թէ Արտա կոստանդինի քոռն էր, եւ կամ՝ Մարաշի Թաքուլին աղջիկը :

25) S. Runciman, *A History of the Crusades*, Vol. I, pp. 208-209. Սիսուամ, էջ 47:

26) Ամանում Ասորի, էջ 5: Ռիմիլը Տիւրոսիի համաձայն, Պոլտուին պատերազմով կը գրաւէ Սրուճը, որուն բնակիչները ամանատուր կ'ըլլամ, եւ տարեկան տուքը վճարել կը խոստանան անոր (*William of Tyre*, Vol. I, pp. 194-195) :

բուն ուշադրութիւնը դրաւելը։ Քերպողա, գէպի Անտիոք իր ճանապարհին վրայ, երեք շաբաթներ՝ 1099 թ.-ի Մայիսի 4-25, ապարդիւն կերպով պաշարուած կը պահէ Եղեսիան, մինչ անդին, Եղիկ Սիան անհամբեր կը սպասէր անոր առաջնորդած բանակներուն։ Յուսահատ, եւ իր մարդոց թելադրանքով, Քերպողա կը քակէ Եղեսիոյ պաշարումը, ու կը քալէ Անտիոքի վրայ։ Սակայն ուշ էր արդէն։ Մինչեւ իր հասնիլը, խաչակիրները յաջողած էին դրաւելքաղաքը<sup>(27)</sup>։

Աւելի ետք, իր եղոր՝ Կատֆրիի խնդրանքով, Պոլտուին 3000 հաշուող բանակով մը օգնութեան կը փութայ անոր, երբ ան կամապարձէր իր հերթին օգնելու Ազէզի կառավարիչին՝ Օմարի, որ ապստամբած էր իր տիրոջ՝ Հալէպի Ռուսուանին դէմ<sup>(28)</sup>։ Մահմետական իշխանի մը հասցուած այս օգնութիւնը խորթ չէր թուեր խաչակիր Պոլտուինի, որուն համար «Հրապարակաւ յայտարարուած անհաւասներ չկային արեւելքի մէջ»<sup>(29)</sup>։

Ազէզի մէջ Պոլտուինի յաղթական ներկայութիւնը առաւել եւս կը տարածէ իր համբաւը։ Շատեր կը վազեն Եղեսիա, իրենց թշուառութեան վերջ մը տալու յոյսով։ Պոլտուին առատաձեռնօրէն կը վարձատրէ զանոնք, ու կը վերադարձնէ։ Սակայն մեծ կ'ըլլայ նաեւ թիւը անոնց, որոնք կը հաստատուին Եղեսիոյ մէջ։ Այնքան, որ Եղեսիոյ բնակիչները կը սկսին ձանձրանալ լատիններու ներկայութենէն, որոնք, մոռնալով իրենց հիւրի հանդամանքը, շուտով կը սկսին տիրապետողի զիւրք որդեգրել։ Պոլտուին, իր հերթին, կը սկսի նուազ կարեւորութիւն տալ հայերուն, ու աւելի նուազ դիմել անոնց խորհուրդներուն, որոնք զինք բարձրացուցած էին իշխանութեան։ Տիւրոսցի չի փորձեր ծածկել վերոյիշեալ ճշմարտութիւնը, երբ կը գրէ.

«Քրիստոնեաները հիմա այնպիսի համբանքով սկսան համախմբուիլ Եղեսիա, որ լատիններու բազմութիւնը քաղաքին մէջ ձանձրացուցիչ զարձաւ քաղաքացիններուն, այս հիւրերը սկսան իրենց հիւրընկալներուն դժուարութիւն յարուցանել, իրենց տիրապետողի կեցուածքին պատճառով։ Պոլտուին, նոյնական, սկսաւ առաւել նուազ չափով կախում ու-

27) William of Tyre, Vol. I, pp. 245-246. Անամում Ասարի, էջ 3: Ուռհայեցի, էջ 263: Սմբատ Սպարապետ, էջ 106: Ուռհայեցիի եւ Սմբատի համայնք, Քերպողա 40 օր պաշարուած կը պահէ Եղեսիան, ինչ որ նիշդ չէ։

28) William of Tyre, Vol. I, pp. 301-304.

29) W. Besant and E. Palmer, Jerusalem, The City of Herold and Saladin, London, 1889, p. 235.

նենալ այն ազնուական քաղաքացիներու խորհուրդէն, որոնց չնորհիւ ան շահած էր այդ մեծ քաղաքը»(30) :

Տակաւին՝ քաղաքին շրջակայ հողերը Պոլտուին կը յանձնէ նորեկներուն, որոնք արեւմուտքի աւատապետական դրութեան հաւատարիմ, կը փորձեն ճորտացնել բնիկ ժողովուրդը(31) :

Քաղաքացիք անտարբեր չեն մնար Պոլտուինի եւ լատիններուն բռնած վերոյիշեալ կեցուածքին նկատմամբ: Անոնք վախնալով որ Պոլտուին ի վերջոյ վերենք պիտի դրկէ իրենց ունեցած ամբողջ ըստացուածքէն, կը համաձայնին շրջակայ թուրքերուն հետ, որ արկածի մը զոհ դարձնեն Պոլտուինը, եւ կամ՝ զայն վռնտեն քաղաքէն: Սակայն հաւատարիմ բարեկամ մը Պոլտուինի կ'իմացնէ դաւադրութիւնը, ու այս վերջնը կատաղի հարուածով մը կը զսպէ դաւադիրները: Ան կը կուրցնէ դաւադիրներուն առաջնորդները, նուազ յանցաւորները կը վռնտէ քաղաքէն ու կը սեփականացնէ անոնց ըստացուածքները, իսկ մնացեալները, որոնց արաօնութիւն կը տրուի քաղաքին մէջ մնալու, իրենց ամբողջ հարստութիւնը կը յանձննեն Պոլտուինի: Այսպէս՝ Պոլտուին կը սեփականացնէ 20.000 կտոր ոսկի, զոր կը բաժնէ իր հաւատարիմներուն, որոնց աշակցութեամբ քաղաքն ու անոր շրջապատը առած էր իր տիրապետութեան տակ: Մինչեւ իսկ իր աները՝ Թորոս, վախնալով որ Պոլտուին պիտի պահանջէ խոստացուած դրամօժիտին մնացեալը, գաղտնօրէն կը փախչի լեռները, ուր իր սեփական ամրոցները ունէր(32) :

Պոլտուինի արձանագրած այս յաջողութիւններուն ի տես, Պալաք եւ Պալտուք կը փորձեն նոր դաւադրութիւն մը սարքել անոր դէմ: Պալաք, իր տրամադրութեան տակ գտնուող վերջին բերդը կը խոստանայ Պոլտուինի, սակայն կը խնդրէ որ ան անձամբ գայ ըստանձնելու զայն: Պոլտուին կ'ընդունի առաջարկը, սակայն վերջին ողահուն, իր ընկերներուն խորհուրդով, կը հրաժարի մուտք գործել բերդէն ներս, եւ միայն տասներկու ասպետներ կը դրկէ, որոնք անմիջապէս կը գերեվարուին ամրոցին մէջ պահուըտած Պալաքի դինեալ պահակագունդին կողմէ: Պոլտուին, զայրացած, սակայն անկարող բերդը դրաւելու, կը վերադառնայ Եղեսիա, քիչ ետք իր զայրոյթը թափելու համար Պալտուքի վրայ: Այս վերջնը, որ Սամսուատը ծախելու ատեն խոստացած էր իր կինն ու զաւակները, ինչպէս նաեւ իր ամբողջ հարստութիւնը Եղեսիա բերել, թերացած

30) William of Tyre, Vol. I, p. 305.

31) S. Runciman, A History of the Crusades, Vol. I, p. 211.

32) William of Tyre, Vol. I, pp. 305-306.

էր այդ առաջաղբանքին մէջ։ Եւ երբ օր մը ան կը մօտենայ Պոլտու-  
ինի՝ եղած ձգձգումը պատճառաբանելու, կոմսը կը հրամայէ ձեր-  
բակալել զայն ու դիսատել(33)։

Ֆեր, որ օդնած էր Պոլտուինի՝ Ռավենտայէն վտարելու հա-  
մար Բաղրամալ, ինք ալ իր հերթին զոհ կ'երթայ Եղեսիոյ կոմսին  
եւ կը կորսացնէ իր դիրքը(34)։

Պոլտուին հիմա բացարձակ տէրն էր Եղեսիոյ եւ իր շրջապա-  
տին, Սամոսատի, Սրուճի եւ Թլպաշիրի, եւ Փրանդ գերակայու-  
թիւնը այդ տեղերուն մէջ ոչ մէկ մրցակից կընար ունենալ։ Միակ  
հեղինակութիւնը, որ կանհանգստացնէր Պոլտուինը, Քեսունի Գող  
Վասիլին էր, որ իր եղրօր՝ Բաղրամի հետ կը մերժէր անոր իշխա-  
նութիւնը, ու կը շարունակէր ինքնակամ կերպով վարել իր գործերը։  
Ազէզի Օմար իշխանին իր հասցուցած օկնութենէն վերադարձին,  
Պոլտուին, Գող Վասիլի եւ Բաղրամի որդեղրած ընթացքէն դժգոհ,  
զոր Տիրոսցի կը բացատրէ աւարարութեամբ եւ իրենց ենթականե-  
րուն հանդէպ անոնց կատարած բոնութիւններով, յիսուն Փրանդ  
ասպետաներ կը զրկէ անոնց գէմ, որոնք, շրջանի ժողովուրդին հետ  
«կը մտնեն անոնց ամրոցներէն ներս, հիմնայատակ կը կործանեն  
զանոնք» դէթ չափով մը կարենալ զսպելու համար երկու եղայր-  
ները(35)։

Պոլտուինի թշնամութիւնը Գող Վասիլի դէմ հաւանաբար ար-  
դիւնք էր նաև այն իրողութեան որ հայ իշխանապետը աւելի կը  
համակրէր Պոհեմոնտի, քան իրեն՝ Պոլտուինի(36)։ Անբնական չէր  
այս դիրքորոշումը, եթէ մտարերենք թէ Պոլտուին ինչպէս վար-  
ձատրած էր Բաղրամի աջակցութիւնը։ Ճիշդ էր որ հայ իշխանե-  
րը դարձած էին դէպի Պոհեմոնտը, որուն բացայայտ մէկ վկայու-

33) Նոյնը, էջ 306-308։

34) J. Laurent, *Les Croisés et l'Arménie*, Համեկս Ամսօրեայ, 1927,  
էջ 897։

35) William of Tyre, Vol. I, pp. 304-305. Տիրոսցի հակակրութիւնը  
հայ իշխաններուն հանդէպ հասկալի ըլլալով մէկսենք, գծուար քէ կարելի ըլլայ  
հաւասար քէ Պոլտուինի՝ իր զրկած յիսուն զիմեալ ասպետներով կը յաջողէր զըս-  
պել զանոնք ու իիմնայատակ կործանէր անոնց ամրոցները։ Յաջորդ տասնունինգ  
տարիներու ըմբացքին Գող Վասիլի խաղացած կարեւոր դերը շրջամի բազակա-  
կամ, զիմուռակամ ու դիւանագիտակամ մարզերուն մէջ, ապահով կերպով կը  
վկայեն քէ հայ իշխանապետը ամենամատ աւելի մեծ ոյժ մը կը ներկայացմէր,  
քան այն՝ զոր Տիրոսցի կը փորձէ պատկերացնել։

36) Եղիա Քառումի, Անթէպի եւ Շրջանակին Պատմութիւնը, (տես՝ Գ. Ս.  
Սարգսիս, Պատմութիւն Անթէպի Հայոց, Ա. Խոր., Լոս Ամերիկա, 1953), էջ 222։

թիւնը կը գտնենք Տիւրոսցիի մօտ : Պոլտուին, Եղեսիան գրաւելէն ետք, որպէս նուէր, տաղաւար մը կը դրկէ իր եղրօր՝ Կատֆրիի : Սակայն ճանապարհին, Բաղրատ կը կողոպտէ տաղաւարը, ու զայն կը յանձնէ Պոհեմոնտի : Կատֆրիի բուռն պահանջքին վրայ, եւ խաչկիր այլ առաջնորդներու միջնորդութեամբ միայն՝ Պոհեմոնտ կը վերադանէ տաղաւարը, ու կրկին խաղաղութիւն կը տիրէ առաջնորդներուն միջեւ(37) :

Եղեսիոյ անմիջական շրջապատին մէջ միայն Պերն (Պերեծիք) էր որ կը մնար Վասոակ Պահաւունիի որդիներուն՝ Ապլղարիպի եւ Լիկոսի ձեռքին մէջ, զոր անոնք դրաւած էին սելճուք թուրքերէն(38) : Պոլտուին արտօնած էր Ապլղարիպին պահել Պերեծիքը, որուն զայն կառավարիչ ճանչցած էր(39) : Պոլտուինի այս կեցուածքը սակայն պէտք չէ բացատրել անով որ ան առանձին համակրանք ունէր Ապլղարիպի հանդէպ : Գող Վասիլի, ու հաւանաբար կոստանդին Ռուբինեանի ներկայութիւնն էր որ զգուշացուցած էր Պոլտուինը, Ապլղարիպը իր հողերէն հեռացնելու մասին մտածելէ(40) :

1099 թ.ին, Պոլտուին, Պոհեմոնտի հրաւէրով ու անոր ընկերակցութեամբ, Երուսալէմ կը հասնի Դեկտեմբերի 21ին, ուխտագնացի իր պարտականութիւնը կատարելու համար : Ծնունդը հոն անցընելէ ետք, երկուքն ալ կը վերադառնան իրենց քաղաքները(41) :

1100 թ.ի ամրան, Մելիտինէի հայազգի, բայց յունադաւան կառավարիչը՝ Գաբրիէլ, որ այդ պաշտօնին նշանակուած էր Փիլարտոսի կողմէ, կը դիմէ Պոհեմոնտի, խնդրելով անոր պաշտպանութիւնը Մելիտիոյ Տանիշմենտ էմիրին, Մելիք Ղաղի Կիւմիւշթիքէնի գէմ, որ հսկայ բանակով մը կը քալէր Մելիտինէի վրայ : Պոհեմոնտ անմիջապէս կ'ընդառաջէ խնդրանքին, եւ 300 ասպետներ ու հետեւակ զինուորներու խումբէ մը բաղկացած բանակի մը գլուխը անցած, որուն մէջ ճանեւ հայեր կային, կը փութայ Մելիտինէ : Իրեն կ'ընկերակցին իր զարմիկը՝ Ռիչարդ Սոլերնոցի, եւ Անտիոքի ու Մարաշի հայ Եպիսկոպոսները՝ Կիպրիանոս ու Գրիգորիս : Սակայն Պոհեմոնտ զոհ կ'երթայ իր ինքնավստահութեան և անփութութեան : Ռուհայեցիի համաձայն, ան «անմտութեամբ եւ ամենայն

37) William of Tyre, Vol. I, pp. 238-239, 305.

38) Ռուհայեցի, էջ 337: Վարդան Վարդ., էջ 117-118: Անանուն Ասորի, էջ 3:

39) S. Runciman, A History of the Crusades, Vol. I, p. 211.

40) Սիսուան, էջ 48:

41) Herold S. Fink, The Foundation of the Latin States, 1099-1118, in : Setton, A History of the Crusades, Vol. I, pp. 374-375.

(ան)պատրաստութեամբ» կ'առաջնորդէ իր բանակը, որ Մելիտենէն Աքսուր հովիտէն բաժնող բլուրներուն վրայ կ'իյնայ Կիւմիւշթիքէնի ծուղակը: Օղոստոսի 15ին, «եղեւ կոտորումն ամենայն զօրսցն Փռանդաց եւ Հայոց»: Տանիշմենտ զօրքերը կը սպաննեն նաեւ երկու հայ եսկիսկոպոսները, ու գերի կը վերցնեն Պոհեմոնան ու Ռիչարտը: Պոհեմոնա անմիջապէս լուր կը դրէ Պոլտուինի որ աճապարէ իրեն օգնութեան: Ան իր մաղէն փնջիկ մըն ալ կը դրէ Եղեսիոյ կոմսին, որպէսողի ան հեռու մնայ կասկածներէ: Պոլտուին, թէեւ փոքրաթիւ բանակով մը կ'աճապարէ Մելիտինէ, սակայն իր ճարպիկ ռազմավարութիւնը՝ յառաջացող մեծ բանակի մը արձագանգը կը տարածէ ամէն կողմ, ինչ որ կը ստիպէ Կիւմիւշթիքէնը որ քակէ Մելիտինէի պաշարումը եւ քաշուի Նիկեսար (Նէոկեսարիա), իր հետ տանելով ձերբակալուած Պոհեմոնան ու Ռիչարտը: Պոլտուին, ապարդիւն կերպով երեք օրեր հետապնդելէ ետք տանիշմենտ զօրքը, կը վերապառնայ Մելիտինէ, ուր, Գաբրիէլ, արքայական ընդունելութիւն մը կը սարքէ ի պատիւ Եղեսիոյ կոմսին, ու կը մտնէ անոր վասարութեանը մէջ: Պոլտուին, փոքր պահակաղունդ մը ձգելէ ետք Մելիտինէ, կը վերապառնայ Եղեսիա(42):

Պոլտուինի բախտը սակայն պիտի ժպտէր նաեւ այլ կերպ: 1100 թ.ի Յուլիսի 18ին, Կատֆրի, Պոլտուինի եղբայրն ու Երուսաղէմի խաչակիր առաջին «թաղաւորը» (Կատֆրի կը մերժէր «թաղաւոր» տիտղոսը, որուն փոխարէն կը կրէ «Նուիրուած Պաշտպանը Սբ. Գերեզմանին» կոչումը), կը մեռնի Եաֆայի մէջ(43): Խուսափե-

42) William of Tyre, Vol. I, pp. 411-412. Fulcher, pp. 134-136. Bar Hebraeus, The Chronography, Vol. I, London, 1932, pp. 236-237. Ibn Al-Athir, in : F. Gabrieli, Arab Historians of the Crusades, London, 1969, p. 13. Ibn Al-Qalanisi, The Damascus Chronicle of the Crusades, London, 1932, pp. 49-50. Ուլիայեցի, էջ 272-273: Միքատ Սպարապետ, էջ 114-115: Անանուն Ասորի, էջ 4: Միհայէլ Ասորի, էջ 406: Միհայն լատին պատմագիրներն են որ կը խօսին Գաբրիէլի՝ Պոլտուինի վասարութեամ մէջ մոտած ըլլալուն մասին: Խակ ասորի պատմագիրներու՝ Միհայէլ Ասորիի (բնագրի Փրանսերէն թարգմանութիւնը) եւ Պար Հերուպոսի համաձայն, Գաբրիէլ դաւադրաբար Սերաստիոյ Էմիրին ձեռքը ճգած է Պոհեմոնանը: Վերոյիշեալ երկու պատմագիրներուն հակահայ այս դիրքորոշումն համար տես՝ Եղիսա Ս. Քառումի, Գող Վասիլ, «Ալկոս», 1948, թիւ 6, էջ 93: Ֆուլչըրի համաձայն Պոհեմոնտի բանակին սակաւարի ըլլալը պատճառ կ'ըլլայ խաչակիր զիմուորմերուն խունապի մատուելով փախչելուն, որոնց մէջ շատեր կը սպաննուին, իսկ Պոհեմոնն գերի կ'իյնայ (Fulcher, p. 135):

43) 1100 թ.ի Յուլիսի 18-ին, երբ Կատֆրի Կալիլիա կը վերադառնայ Կո-

Հոր Համար նոր Հակամաբտութիւններէ, Կատֆրիի մահը նախ կը պահուի գաղտնի, երբ իր Հաւատարիմները, առաջնորդութեամբ երուսալէմի նախկին պատրիարքին՝ Արնուլֆի եւ Ռոբեր Կրէյի, ղեսպանութիւն մը կը զրկեն Եղեսիա, Պոլտուինի, որ գայ եւ ըստանձնէ երուսաղէմի թաղաւորութիւնը: Պոլտուին նոր վերադարձ էր Մելիտինէչն: «Քիչ մը տիսուր իր եղօր մահուան Համար, բայց ուրախ ձեռք ձղած ժառանգութեամբ», 1100 թ.ի Հոկտեմբերի 2ին, Եղեսիոյ իշխանապետութիւնը կը յանձնէ իր զարմիկին, Պոլտուին Պուրկի, «որ էր յառաջադոյն ճորտ» Պոհեմոնաթ, ու Հաւանաբար անոր բացակայութեան փոխարինաբար կը կառավարէր Անտիոքը, եւ ինք, կրկին անզամ կողոպտելով Եղեսիան, ուրկէ կը վերցնէ ահազին ոսկի եւ արծաթ, իր ընտանիքով, 200 ձիաւոր ասպետներով եւ 700 հետեւակներով ճամբայ կ'ելլէ գէզի երուսաղէմ: Ան Բեթլեհեմի մէջ կը թաղաղրուի նոյն թուականի Դեկտեմբերի 25ին(44):

Եղեսիան յանձնուած էր ուրիշ լատինի մը: Ժառանդական

լամի գէմ կազմակերպած իր արշաւամին, կ'իմանայ քէ վենետիկեան նաւատորմ մը հասած է ծափա, ուր կը փուրայ զայն դիմաւորելու, որուն աջակցութեան այնքան կարիք ուներ: Ճամապարին, ան կ'ըմբումի կեսարիոյ էմիրին հիւրափութիւնը: Կատֆրի, ապա կը շարութակէ նամբան գէզի ծափա, ուր հազիւ հասած, ժամտատենդը կը հարաւածէ զայն: Տարը օրեր ետք ան կը մեռնի: Սակայն շուտով շշուկներ կը տարաձայնուին, որ իր արագանգը կը գտնէ նաև պատմագրութեան մէջ, քէ Կեսարիոյ էմիրը քութաւորած է Կատֆրին (Ուսհյեցի, էջ 271): Խաթ Գալամիսիի համաձայն Կատֆրի Անտառա սպամեուած էր Աբբայի գէմ կազմակերպած յարակումի ըմբացքին (Ibn Qalanisi, p. 51), նաև տես՝ Ibn Al-Athir, in : F. Gabrieli, *Arab Historians of the Crusades*, p. 13:

44) William of Tyre, Vol. I, p. 422. Fulcher, pp. 136-137, 148, Ուսհյեցի, էջ 274: Ամբատ Սպարապետ, էջ 115: Անանուն Ասորի, էջ 5: S. Runciman, A. *History of the Crusades*, Vol. I, p. 326. Երուսաղէմի մէջ Պոլտուին աւելի ընդարձակ ասպարէկ կը գտնէ իր փառամոլութիւնները յագեցնելու, ուր ան կ'իշխու միջն 1118 թ.ը: Պոլտուինի վարած ռազմական ու ժաղաքական լայնածիր գործումէութեամց առջմերը, հռու, մեզ կը հետաքրքրէ իր կմոջ՝ Արտայի նակատագիրը: Պոլտուին, որուն Ալամիր ժառանգորդն ու յանախ իր կիրքին գերի եղած ըլլալու իրողութիւնը չ'ուրամար Տիրասոցի, Երուսաղէմի մէջ կը լինէ իր կիրքը, ու կը պարտադրէ զայն որ մտնէ Անարատ Կոյսի կուսանոցը: Պոլտուինի այս արարքը կը բացատրուի անով որ Արտայի հայրը, Թորոս, մերժած էր վարել դրամօժիտին մնացեալը, երբ, մանաւանդ Երուսաղէմի մէջ, Պոլտուին այնքան պէտք ուներ դրամի: Սակայն յատին պատմազիրները չեն մռնար առաջ քշելու այլ պատրաստի մը, բայտ որուն, Արտա անքարոյական կետեմ մը սկսած էր վարել,

իրաւունքով, Կիլիկիոյ զրացի լատին այս կոմսութիւնը պիտի գոյացտեէր յաջորդ տասնամեակներուն, որուն վարած քաղաքական եւ զինուորական գործունէութիւնը սերտորէն առընչուած պիտի մնայ Հայկական Կիլիկիոյ պատմութեան հետ:

---

ու քէ մինչեւ իսկ Աթոռիոքէն նրուսագէմ, ծովու վրայով նամապարհորդած ժամանակ (Պոլտուին, իր բանակով քալած էր ցամաքէն), ան ինքիմք յանձնած էր քուրք ծովահեմերուն: Արտօ կը յաջողի արտօնութիւն առնել Պոլտուինէն եւ անցմի կ. Պոլիս, ուր, միշտ ըստ լատին պատմիչներուն, ան առաւել եւս կը միրնուի ամբարոյական ընթացքին մէջ: 1113 թ.ն., Պոլտուին կ'ամուսնանայ Սիկիլիոյ այրիացած կամսուեին, Ատրլէյտի հետ, որ իր իշխանական դիրքով եւ հարուստ դրամօժիտով, ամսնեն հեղինակաւոր կիմք կը նկատուէր Եւրոպայի: Ատրլէյտ դայման դրած էր որ Պոլտուինի զաւակ չունենալու պարագային, իր տղան՝ Սիկիլիոյ կամ Նոմերգը, պիտի ժառանգէ նրուսագէմի զահը: Պոլտուին, Ատրլէյտի հարուստ դրամօժիտին հետ միատեղ կը յուսաք ձեռք քերել նորմաններու բարոյական աջակցութիւնն ու անոնց ծովումքը: Խնչպէս իր նախորդ ամուսնութիւնները, այս մէկն ալ Պոլտուինը չի բախտաւորեր զաւակով մք: Իսկ մէկ քանի տարիներ ետք, կը սպառէր մասն Ատրլէյտի դրամօժիտը: 1117 թ.ն. երբ Պոլտուին մահացու հիւանդաւորեամբ մը կ'իյնայ ամկողին, պատրիարք Արքուլի, որ կրկն բարձրացած էր եկեղեցական այդ արողին, եւ այլ բարեկամներ, գրեք կը պարտադրեմ քագաւորը որ քողու Ատրլէյտը, ու տուն կամչէ Արտօն, որմէ պաշտօնապէս երբեք չէր ամուսնալուծուած: Պոլտուին երբ կ'ապագիմի, վերջակամօրին կը խոկ ամուսնական իր կապերը Ատրլէյտի հետ, որ ստիպուած կը վերադառնայ Սիկիլիա: Իսկ Արտօն, հակառակ իրեն սրուած հրաւերին, չի վերադառնար նրուսագէմ (տես՝ William of Tyre, Vol. I, pp. 461-462, 513-514. Fulcher, p. 209. S. Runciman, A History of the Crusades, Vol. II, pp. 102-105):

Արտօն կրկին նրուսագէմ հրաւերելու փաստը ինքնին կը բացասորէ քէ հայ իշխանուեին վարքին մասին հիւսուած պատմութիւնները յերիւրուած էին Պոլտուինի գիտակցութեամբ եւ բաջալերանեռով, զայն հեռացնելու համար պալատնէ: Ցոփ նկարազրի տէր, Պոլտուին գիտէր իր գայքակութիւնները խօդակել, ու միայն իրեն շատ մօտիկ մարդիկ տեղեակ էին անոր ամձնական կեամքի գաղտնիքներուն (Besant and Palmer, Jerusalem, p. 235): Արտօն զահն էր իր ընչափաց եւ հեշտաւէր ամուսնոյն: Այլապէս, դժուար է երեւակայել քէ այնքան անբարոյ կին մը, այն ալ օտար, հրաւերուէր նրուսագէմ, վերստին գրաւելու համար գահը:

## THE FIRST CRUSADING CAMPAIGNS IN CILICIA AND THE FOUNDING OF THE LATIN EARLDOM IN EDESSA

YERVANT H. KASSOUNY

### (Summary)

Tancred and Baldwin, separating from the main armies of the First Crusades at the Cilician Gates, march southwards. In separate battles, the first succeeds in occupying Adana, Misis, and Alexandriak; while the other takes Tarsus. Then, they hasten together to Marash, where the main crusading armies were stationed. Following the advice of Bagrat (the brother of the Armenian prince Basil the Thief of Kessoun), who accompanied him in Constantinople, Baldwin marches northward at the head of a regiment to try his luck. After occupying Ravenda and Telbashir with the military help of Armenians, Baldwin is asked to help Toros the Armenian prince of Edessa, in protecting the city against the Turks. Baldwin however, refuses to serve as a hireling. Thereupon, Toros, already advanced in age and heirless, decides to adopt him and appoint him successor to the rule after his demise. But soon Baldwin takes part in a plot against Toros and allows the rebels to kill him. On March 10, 1098, the first Latin rule is established in Edessa. Baldwin, whose wife died in Marash, marries Arda, daughter of Toros, the brother of the Roupinian prince Constantine of Cilicia. Considerably emboldened by Baldwin's successes in Edessa, a good number of Crusaders encamped around Antioch come to Edessa to join him. Confiding in the Latins found in Edessa, Baldwin disregards the native Armenians, who, suspicious of his dark designs of wresting their possessions, plot against him. But the furtive scheme is disclosed, and Baldwin plucks out the eyes of the ringleaders, banishes the lesser culprits, and confiscates their property. In 1100, Baldwin's brother Godfrey, ruler of Jerusalem, dies. Baldwin is invited to Jerusalem to succeed his brother as King of Jerusalem. He then appoints another Latin to rule over Edessa, goes promptly to Jerusalem, and is crowned there on the 25th of December, the same year.

